

# ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

## ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ

### ՀՈԳԵԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

«Ի՞նչ որ աւելի ահաւոր է եւ կ'ուզեմ յիշել հոս  
ի յիշատակ Քու մեծ երախտիքիդ  
քոյլ տուիր մեզի  
շնորհեներուդ կցորդութեամբը աստուածանալ,  
իսկ տէրունի մարմինիդ նաշակումով ալ  
միանալ Ստեղծողիդ հետ  
կեանքի լոյսին հետ խառնուելով...»

(Մատեան Ողբերգութեան, Բան ԾԲ. բ.)

### Ա.ՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՀՈՂ

Քրիստոնէական աստուածաբանութեան մէջ կեդրոնական բացառիկ տեղ մը կը գրաւէ «Մարդաբանութիւն»ը (Christian anthropology): Անշուշտ, «Քրիստոնէական մարդաբանութիւնը» կամ «մարդուս քրիստոնէական ըմբռնումը» բնորոշող սկզբունքային համոզումները անվիճելիօրէն միարձուած են Աստուածաշունչի կրօնական հասկացողութիւններուն եւ ուսուցումներուն մէջ, որոնք բիւրեղացած եւ մեկնաբանական ընդլայնումներով կը գտնենք ընդհանուր եկեղեցւոյ կրօնական գրականութեան մէջ՝ Սուրբ Հայրերու գրիչին տակ:

Ի վերջոյ «Անցեալին, բազմաթիւ անգամներ եւ բազմաթիւ կերպերով, Աստուած մեր հայրերուն խօսեցաւ մարգարէներուն միջոցով, իսկ այս վերջին օրերուն՝ մեզի խօսեցաւ իր Որդիին միջոցով» (Եբրայեցի, Ա. 1):

Տիեզերքի Արարիչը՝ Աստուած խօսեցաւ մարդկութեան:  
Աստուծոյ Խօսքը եւ Անոր Յայտնութիւնը մարդուս՝ քրիս-  
տոնէական առաջին իրականութիւնն է:

Աստուած եւ Մարդ՝ դէմ-դիմաց:

Մարդս, Աստուծոյ կողմէ իրագործուած տիեզերական ըս-  
տեղձագործութեան մէկ մասնիկն է: Աստուած «Արարիչն է» այն  
տիեզերքին, որուն մաս կը կազմէ մարդս: Այս հասկացողու-  
թիւնը չի' թոյլատրեր որ մարդս նկատուի «առանձին»: Մարդս  
գոյութիւն ունի, կը գործէ եւ ինքզինքը կ'իրագործէ միայն  
Աստուծոյ մէջ եւ Աստուած կը յայտնուի ու կը գործէ մարդուս  
մէջ: Մարդ եւ Աստուած, ո՛րքան ալ տարբեր իրականութիւններ  
են, չեն կրնար նկատուիլ իրարմէ անբաժան: Մարդս չի' կրնար  
Աստուծմէ անբաժան յղացուիլ: Աստուած Արարիչն է մարդուն  
եւ մարդս, Աստուծոյ Պատկերին նմանողութեամբ ստեղծուած,  
«իր բնութեան յատուկ ներքին մղումն մը կը դիմէ Աստու-  
ծոյ»<sup>2</sup>:

Նարեկացիի պարագան շատ խօսուն է: Աստուծոյ գաղա-  
փարը, թանձրացեալ կերպով մարդկութեան յայտնուած Յիսուս  
Քրիստոսով, Նարեկացիի հոգիին մէջ լեռնացած է եւ Աստուծմէ  
դուրս՝ ամէն ինչ անոր ներքեւ խեղդուած:

Նարեկացին «Բախսած է Աստուծոյ գաղափարին, անոր մե-  
ծութենէն ինքինքը ջախջախուած զգացած է...: Իրեն համար  
Ան անհունը, անծանօթը, անհասն է, քայց միանգամայն անհուն  
մը՝ որ զգալի է, անծանօթ մը՝ որ զինքը ամէն կողմէ կը սեղմէ,  
անհաս մը՝ որուն խորհուրդը շօշափելի վերքի մը պէս իր հոգին  
կը ցաւցնէ: Աստուած իր մէջ կը զգայ, իր վերեւ, իր շուրջ եւ  
Անոր մասին մտածելը... ցաւ մը, սարսափ մը կամ երանութիւն  
մըն է՝ վայրկեանին համեմատ»<sup>3</sup>:

Քրիստոնէական աստուածաբանութեան եւ մարդաբանական  
մտածողութեան այս ծիրէն ներս, Արեւելեան (հրէական ու  
քրիստոնէական) հոգեկանութեան (spirituality) բնորոշիչ տար-  
րերէն ու յատկանիշներէն մէկը կը նկատուի մարդուս անձնական  
մեղքերուն գիտակցումը եւ ամբաստանումը Աստուծոյ դիմաց,  
որ Փրկիչն է եւ Տուիչը կեանքին: Ցաւի, զղջումի եւ խոստո-  
վանութեան հոգեկանութիւն մըն է ասիկա՝ Աստուծոյ դիմաց եւ

1. Այս նիւթին աստուածաբանական ընդայնումը կարելի է տեսնել LATOURELLE RENÉ, *Theologie de la Révélation*. Ճեղքի տակ ունիմ իտալերէն թարգմանութիւնը՝ *Teologia della Rivelazione*, Spoleto, 1967:
2. ՏԱՅԱՏ ՊԵՏԵՎԱՆ ԹԱՄԱՐ, Գրիգոր Նարեկացիի Ողբերգութեան Մատ-  
եանը, Անթիւխաս, 1993, էջ 54:
3. ԶՈՊԱՆՆԵՍՆ Ա., Դեմքեր, Փարիզ, 1924, էջ 9:

Աստուծոյ ներկայութեան, որ կը ներփակէ իր մէջ յոյսի եւ փրկութեան կարելիութիւնը:

Այս տեսակչտով, Սբ. Գրիգոր Նարեկացի Վարդապետին «Ողբերգութեան Մատեան»ը կը հանդիսանայ Հայկական Հոգեկանութեան կարեւորագոյն աղքիւրներէն մէկը<sup>4</sup>:

Նարեկացին «վանական» մըն է, ճգնող կրօնաւոր մը, սակայն՝ հոգեկան ու կրօնական այս իրականութիւնները պիտի չուզեմ հոս բնորոշել «Հայ Վանական Հոգեկանութիւն» կոչելով, որովհետեւ «Մեղքը», «Մեղքին գիտակցումը», «Մարդուս զըղջումը», «Ինքնամբաստանումը», «Մեղքին Խոստովանութիւնը» եւ անոր «Ներումը» Աստուծոյ կողմէ՝ իրականութիւններ են, որոնք կը վերաբերին հաւասարապէս հրեաներու կրօնական հասկացողութիւններուն, քրիստոնէական ընդհանուր մտածողութեան, եւ այս պարագային ալ՝ Հայ Եկեղեցւոյ Վարդապետներու հոգեկանութեան<sup>5</sup>:

Նարեկացիին Մատեանը աղօթքի ձեւին տակ անձնական՝ սերտ եւ տեսակ մը անվերջ խօսակցութիւն մըն է իր Արարիչին եւ Փրկիչին հետ: Այդ եղակի խօսակցութեան եղանակը, յաւիտենականութեան շունչին չափ, չի՝ դադրիր, չի՝ կասիր մինչեւ «Մատեան»ին վերջը, երբ յանկարծ, անսպասելիօրէն գրելը կը դադրի...: Հեղինակի կեանքին, անոր գոյութենական պատմութիւն է՝ շարադրուած օրը օրին... անկումէ անկում... փորձառութենէ փորձառութիւն, հոգեվիճակէ հոգեվիճակ: Երկ մը, ուր Գրիգոր առատօրէն ինքն իր մասին կը խօսի, իր ներքին կեանքը կը դիտէ ու կը գրէ լուրջ գիտակցութեամք՝ առանց վայրկեան մը իսկ կորսնցներու իր նիւթին ու մտածումին հորիզոնը, ուր իր հոգին ինքզինքը կը մերկացնէ մարդկօրէն գրեթէ անբովանդակելի խորութիւններով:

Միայն լուրջ եւ յարատեւ ընթերցումներով կարելի կը գառնայ յայտնաբերել այդ «խորութիւնները»: Ընթերցողը պարտաւոր է քալել, երթալ ու միշտ յառաջանալ որոշ ընդերքէ:

4. Նարեկացի Վարդապետին բոլոր գործերուն եւ յատկապէս «Մատեան»ին մէջ կը գտնենք Հայ Եկեղեցւոյ աստուածաբանական ու դասանաբանական հանգանակին բոլոր տարրերը եւ մտածողութիւնը, որոնք հարստութիւնը կը կազմեն նաեւ Ընդհանրական Եկեղեցւոյ քրիստոնէական գանձարանին:
5. Մտաբերել, օրինակ, երեմիս Մարգարէին սա խոստովանութիւնը.- «Քու դիմացդ քազմաքիւ են մեր մեղքերը: Քեզի դէմ մեղանչեցինք մենք բոլորս» (ԺԴ. 7): Կամ Սաղմոսներու բովանդակութեան հոգեխօսական ամբողջ պարունակը, Ասորի Եկեղեցւոյ մեծ ներկայացուցիչ՝ Սբ. Եփրեմ Ասորիի աղօթքները եւ մեր Ապաշխարութեան Շարականներուն ամբողջ բովանդակութիւնը:

Նարեկացիի «Մատեան»ին գրութիւնը կարդալ, քակել, մտածել, խորհիլ, ըմբռնել տողերն ու բաժինները, նախադասութիւնները եւ բանալ անոնց տաղնապներուն կրօնական աղեղը՝ դժուար աշխատանք է: Լեզուն իսկ կը դժուարացնէ այդ քայլը: Հարկ է Հեղինակին հետ քալել «մարդկային» ընդերքներէ եւ «աստուածային» համակացողութիւններէ, մասնակցիլ անոր հոգեկան նաւաբեկումին, կանգ առնել յաճախ ներքին ամէն մէկ հոսանքին դիմաց, քալել ու կրկին քալել թէ՛ Փիզիքական տեսողութեամբ, թէ՛ լսողութեամբ, թէ՛ մտքի լուսարձակ սեւեռումներով ու մանաւանդ խոկումով: Այն ատեն միայն իմաստներն ու խորութիւնները կը սկսին յայտնաբերուիլ: «Մատեան»ին կառոյցը եւ յատկապէս լեզուն ստանձնած են «Հոգեկան երկունքի» խորութիւններուն տանող տեսակ մը ազդողական, ներգործիչ ու երկնող զօրութիւն՝ որ չի՛ պատկանիր մեր սովորական աշխարհին:

«Մատեան»ին հետ երկար տարիներու մտերմութիւն մըն է որ կը մղէ վկայել այս երեւոյթը եւ իրականութիւնը: Զեմ ուզեր դատումի մը պարտադրանքը զգացնել: Մնացեալը կը մնայ անոնց՝ որոնք գիտեն ու կրնան հաղորդուիլ նարեկացի Վարդապետին եղակի շունչով<sup>6</sup>:

Նարեկացիին «Մատեան»ը, հետեւաբար, կը տանի մեզ մարդուս գոյութեան ամէնէն խոր, թաքուն, բայց նաեւ ամէնէն ներքին խաւերուն: Երբ «Մատեան»ին մէջ նարեկացի Վարդապետին կեանքը կը դիտենք եւ իրեն հետ անոր մասին կը խօսինք, խորքին մէջ կը խօսինք Աստուծոյ հետ եւ Աստուծոյ մասին կատարուած կարելիութիւններու եւ փորձառութիւններու մասին:

Նարեկացիի կեանքին, պատմութիւնը եղական է, որովհետեւ անոր իրագործումին համար՝ այդ «Մատեան»ին ակնյայտնի կերպով մասնակից կը դառնայ ուրիշ շունչ մը եւս, բացառիկ ներշնչում մը՝ Աստուծոյ Շունչը, ինչպէս Հեղինակն իսկ թախանձագին կը ցանկայ.

«Օրենք՝ եւ սրբ՝ ողբերգութեան այս մատեանը  
եւ վաւերացու՛ր զանիկա  
իրեւ արձան յաւիտենական» (Բան ՁԼ. բ.):

6. «Մատեան»ը «Անկարելի է մտածել առամց Ակատի առնելու լեզուի արարողական զօրութիւնը», կը գրէ ՊԼՏԵԱՆ Գրիգոր, տե՛ս Գրիգոր Նարեկացի լեզուի սահմաններուն մէջ, Վենետիկ, 1985, էջ 30:

Տեղին է յիշել նաեւ որ նարեկացիին «Մատեանը», Մ. Մեծարենցին կողմէ, որակուած է «Մեր գրական հսկան», տե՛ս Երկերի Լիակատար Ժողովածոյ, Երեւան, 1934, հրտկ. Ալազան եւ Վաղարշակ Նորենց, էջ 249:

«Թող Քու հոգիդ խառնուի ասոր  
ու Մեծիդ ներգործող շունչը միանայ  
Քու ինձի շնորհած այս բանաստեղծութեան (Բան Գ. ե.):

**Կամ՝**

«Ստեղծողիդ ողորմութիւնը քող ինձի հետ ըլլայ  
եւ հոգիիս շունչը քող անրաժանելիօրէն Քեզի միանայ»  
(Բան Ղ. դ.):

**Ասոր իբրեւ հետեւանք՝**

«Ոլրերու այս Մատեանը, Բարձրեա'լ,  
որ սկսեր եմ Քու անունովդ յօրինել,  
հոգեկան ու մարմնական ցաւերը քուժելու<sup>7</sup>  
կեանքի դեղ ըլլայ արարածներուդ» (Բան Գ. ե.):

Նարեկացին կը ցանկայի՛ր հոգիին պատմութիւնը վերածել  
դեղի, «փրկութեան դեղ»ի, դեղամիջոցի:

«Փրկութիւն»ը, քրիստոնէական մարդաբանութեան մէջ,  
ինչպէս նարեկացի Վարդապետին մօտ, յղացուած է որպէս մար-  
դուն վերադարձը դէպի Աստուած: Վերամիաւորումը Անոր:

Փրիստոնէական կեանքին հիմնական խորհուրդը Աստուծոյ  
Մարդեղութիւնն է, Աստուծոյ մարմնացումը, Անոր մարդա-  
ցումը: Եւ այս մեծ խորհուրդն է որ կարելի կը դարձնէ մարդ  
արարածին մերձեցումը, յարաբերութիւնը, հաղորդակցութիւ-  
նը Աստուծոյ եւ սրտակցութիւնը Անոր հետ: Այլ խօսքով՝  
մարդուն ո'չ միայն «փրկութիւն»ը, այլեւ «աստուածացումը»:

Աստուծոյ եւ մարդուս միասնութիւնը կամ կենակցութիւնը  
Դրախտին մէջ՝ խափանուեցաւ մարդուն յաւակնոտ մէկ քայլով՝  
անհնազանդութեամբ եւ հպարտութեամբ: Մարդս զրկուեցաւ  
Աստուծոյ ներկայութենէն: Սակայն, Աստուծոյ սէրը՝ մարդուս  
հանդէպ եւ Անոր բարութեան չափանիշը «աստուածային» էր:

Աստուած իր Միածին Որդին զրկեց մարդոց մօտ, որպէսպի  
ո'վ որ հաւատայ Անոր՝ ո'չ թէ կորսուի, այլ յաւիտենական  
կեանք ունենայ.՝ «Աստուած ա'յնքան սիրեց աշխարհը, որ  
մինչեւ իսկ իր միածին Որդին տուաւ, որպէսպի ո'վ որ հաւատայ  
Անոր՝ չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ» (Աւետա-

7. Ներկայ գրութեան արեւմտահայերէնի թարգմանութիւնները իմս են: Իբր  
բնագիր՝ աչքի առջեւ ունեցած եմ «Մատեան»ի Քննական Բնագրի տպա-  
գրութիւնը՝ Հրատարակուած Երեւան, 1985ին եւ գլխակարգութիւնները  
նշած եմ համաձայն այդ Հրատարակութեան դասաւորումներուն:

բան Յովհ. Գ. 16): Ասիկա կը նշանակէ թէ «մարդուն նորոգումը», «փրկութիւնը» կ'իրագործուի Աստուծոյ հետ հաշտուելու, Անոր վերադառնալու եւ Անոր վերամիանալու հաստատ ու գիտակից արարքով, որ կ'իրագործուի Աստուծոյ իսկ «մարդեղութեամբ», Աստուծոյ իսկ մարդացումով, Յիսուս Քրիստոսի ծնունդով, Անոր խաչելութեամբ եւ յարութեամբ:

Սուլքը Հայրերու կամ Եկեղեցւոյ Վարդապետներու Աստուածաբանական մտածողութեան մէջ՝ Աստուծոյ հետ մարդուս «վերամիացումը» եւ «փրկութիւնը» կ'արտայայտուի «աստուածացում» կոչումով: «Մարդուս աստուածացումը», բացայայտէ, անկարելի էր առանց Աստուծոյ մարդացումին եւ Անոր «Շնորհքի ներգործումին»:

Ուրեմն, «վերամիաւորումը» ուրիշ բան չէ՝ եթէ ոչ Աստուծոյ եւ մարդուս փոխ-ներթափանցումը, որուն նպատակն է մարդուս յանցապարտ վիճակին վերականգնումը, յաւիտենական կեանքին ժառանգումը եւ աստուածացումը: Այս խորհուրդին բացայայտ բառերով կ'ակնարկէ, օրինակի համար, մեր միջնադարեան գրիչներէն մէկը.- «Զի ի սկզբան մարդն ցանկացաւ աստուածանալ եւ անդ ո՞չ հասաւ: Իսկ Արարիչն եկեալ մարդացաւ, վասն այսորիկ մարդն աստուածացաւ»<sup>8</sup>:

Նարեկացին գեղեցկօրէն բանաձեւած է աստուածաբանական ու քրիստոնէական մարդաբանութեան այս զարմանալի խորհուրդը.-

«Դու՛ն որ մեզի նման մարմնացար՝ մեզի համար, որակսզի Քեզի նման դարձնես մեզ՝ Քեզի համար» (ԲանձԹ. ա.):

«Մարդուս աստուածացումը», Նարեկացիին համար, «աստուածանալ», չէ, այլ «մասնակից դառնալ Աստուծոյ կեանֆին».-

«Ծղալի է հոգեւոր հաղորդակցութեան մերձ ու մտերիմ այն ընտանութիւնը՝ որով մարդ իր յոյսը կը դնէ Աստուծոյ վրայ եւ Անոր մէջ ալ կը մնայ հաստատ» (Բան ԿԱ. գ.):

Նկատել արձանագրուած տողերուն մտածողութեան լայնքն ու ծաւալը, անչափութիւնը:

8. Հմմտ. «Նոր Բառգիրք Հայկագեան Լեզուի», հտ. Ա., Վենետիկ 1836, էջ 327: Աստուծոյ մարդեղութեան եւ մարդուս փրկութեան խորհուրդին շուրջ կը դառնան մեր Հայ Եկեղեցւոյ Շարակնոցին յատկապէս Ծննդեան եւ Աստուածայայտնութեան, ինչպէս նաև Զատկուան ժամանակացանի գրեթէ բոլոր շարականները:

«Մատեան»ին մէջ հիմնական ցանկութիւն մը կը բանի.-խօսելու եւ գրելու ի՞ր ու մարդուս կեանքին ամբողջ իմաստը, որ ուրիշ բան չէ՝ եթէ ոչ ԱՍԾՈՒԱԾ: Նարեկի Վարդապետը՝ իբրեւ հոգեկան սեւեռում, հետապնդում, հեռանկար եւ հորիզոն՝ Աստուծոյ այդ բացարձակ պատկերը ունի իր դիմաց, որուն կը դիմէ իր ներքին ծաւալուն ոյժով ու դիտումով: Իր Խօսակիցն է Աստուծած:

«Ի խորոց սրտի՝ խօսք ընդ Աստուծոյ». Սրտի խորերէն խօսք՝ Աստուծոյ հետ: Խօսելու արարք մը, հանդիպում մը մատնանշող, խօսակցութիւն մը՝ որ տեղի կ'ունենայ «Աստուծոյ հետ»: Հոգեխօսական արարք մը, որուն աղեղը «դէպի Աստուած» կը բացուի ու կ'ընդլայնի անընդհատ: Տրամախօսութիւն մը, վերջապէս, որուն մէջ են Գրիգոր Նարեկացին եւ Աստուած: Երկուքը ներկայ են առանձին, ու ... նաեւ միասին, դէմ առ դէմ՝ խօսակցութեան մը մէջ, հաղորդակցութեան մը մէջ:

Նարեկացի Վարդապետը Աստուծոյ լոյսին տակ կը տեսնէ իր եւ մարդուս կեանքը եւ այդ կեանքին հարցերը: Որովհետեւ պատմութիւնը մարդուն՝ պատմութիւնն է Աստուծոյ: Աստուած վերջին սահմանագիծն է, որուն կը դիմէ ու կը մղուի մարդս՝ իր կեանքին բազմատեսակ իրագործումներով: Մարդկային գոյութեան իմաստը կը բացատրուի Աստուծոյ լոյսին տակ միայն (Տե՛ս օրինակ Բան ԶԳ.ի ամբողջ բաժինը):

## ՄԵՂՔԸ

Ըսուեցաւ թէ քրիստոնէական, բայց յատկապէս Արեւելեան Հոգեկանութեան ցայտուն յատկանիշներէն մէկն է մարդուս «անձնական մեղքերուն բացայացումը», խոստովանութիւնը, զղջումը եւ ինքնամբաստանումը Աստուծոյ դիմաց:

Աստուածաշնչական մտածողութեան մէջ «մեղքը» կ'ըմբռնուի իբր Աստուծոյ դէմ անհնազանդութիւն, անարդարութիւն, օրինազանցութիւն, ապստամբութիւն, ամբարջտութիւն կամ չարութիւն, անիրաւութիւն, անհաւատարմութիւն եւ պլղծութիւն սահմանող մարդկային արարքներ:

Աստուածաշնչի հասկացողութեան համաձայն, եթէ մտածուի որ մարդուս կոչումը կամ անոր գոյութեան նպատակը եւ վախճանը Աստուծոյ սիրոյն եւ խօսքին հետեւումն է, Անոր մերձեցումն է, Անոր հետ ապրումն է, սրտակցութիւնն է՝ այն ատեն «մեղքը» ուրիշ բան չէ, եթէ ոչ «հեռացում մը Աստուծմէ»: այսինքն՝ «մեղքը» կ'ըմբռնուի իբր սխալ արարք մը, խենթու-

թիւն մը, հեռացում մը գոյութենական նպատակէն՝ Աստուծմէ: Ա՛յլ խօսքով՝ գործնական մոռացում մը Աստուծոյ սիրոյն, Անոր ողորմութեան:

«Մեղքը», իբր մարդուս պատասխանը Աստուծոյ սիրոյն, Աստուածաշունչին մէջ կը յայտնուի իբր «մերժում», «Ժղստում», սրտի կարծրութիւն» եւ «ապերախտութիւն» (Հմմտ. Եսայի, ԽԶ. 12, ԽԼ. 4: Եզեկիէլ, Բ. 4): Որովհետեւ «մեղքին արմատները մարդուս հոգիին մէջ կը գտնուին (Երեմիա, Ե, 23 եւ ԺԷ. 9-10) իբր «չար ձգում», իբր «չար մտածումներու հակում» (Երեմիա, Բ. 25, Է. 24), իբր սրտին չար փափաքները կատարող» (Երեմիա, ԺԼ. 12) եւ «պղծութիւն մը Աստուծոյ դէմ» (Մաղաքիա, Բ. 11): Եւ դեռ՝ «մեղքը» ապականութիւն մըն է, եղծանում մըն է, քայքայում մըն է: փճացում մըն է, վնաս եւ չարիք մըն է, կատաղի եսասիրութիւն մըն է, հիւանդութիւն մըն է, մահ է (Հմմտ. Եսայի, ԾԳ. 4-5): Ասոր իբր հետեւանք՝ «Ամէն մարդ իր մեղքով պիտի մեռնի» (Երեմիա, ԼԱ. 30):

Մեղքը, ախտոր, սխալը, չարիքն ու չարութեան վիճակը, այսինքն եղծուած աշխարհը՝ ուժեղ շեշտերով կը հակադրուին Աստուծոյ, Անոր երկնային իրականութեան:

«Մեղք» գործողը կ'անտեսէ Աստուծոյ ներկայութիւնը: Մեղաւորը կը հեռանայ Աստուծմէ: «Ձեր մեղքերն են որ հեռաւոր տարածութիւն ստեղծած են ձեր եւ Աստուծոյ միջեւ» (Եսայի, ԾԹ. 2)<sup>9</sup>:

«Մեղք», ուրեմն, իբր «չարիք», մարդու հոգիին փորձարկումն է, մեղաւոր մարդուն անկեալ հոգեվիճակն է Աստուծոյ դիմաց, որովհետեւ անիկա շեշտակի եղծանումն է «Աստուծոյ Պատկերին».-

«Մեղաւոր մըն եմ ես  
եւ մշտական պատիժի արժանի...  
գարշելի մեղքեր արածող մըն եմ ես...  
որ ո՞չ իսկ երբեք ինքնինքն նանչցայ  
թէ որու՞ն ձեռքով, որու՞ն պատկերով ինչու՞ գոյացայ» (Բան ԽԶ. ա.):

«Մեղքը», ուրեմն, կը բացայայտէ մարդուս վիճակը եւ կը մատնանչէ «հեռացում մը Աստուծմէ»: Անսահմանին, Բացարձակին կամ Աստուծոյ ծարաւը ունեցող մարդը, երբ կը հեռանայ

9. Տե՛ս ԵԱՐՏԸՆԻԱՆ Հ. ՏԱԶԱՏ ՎՐԴ., ՂՅԵԳՐԿԵԼ ԱՅԵՄԴԳՐԿԵԼԻՑ. Վերադարձ դէպի Աստուած, տպ. Վենետիկ, 1999, ուր ընթերցողը բաւականաչափ ընդարձակումի կը հանդիպի «Մեղք»ի յղացքին եւ անոր կրօնական նկարագրին առընչութեամբ:

Աստուծմէ, կը թաւալի դէպի բիւրաւորութիւնը մեղքերուն։ «Մեղքը» բացակայութիւնն է Աստուծոյ, մերժումը Աստուծոյ ներկայութեան։ Որովհետեւ այդ վիճակը կամ կը սպաննէ մարդուս հոգին եւ կամ նուազագոյնը, ինչպէս կը խոստովանի նարեկացին, կը զգետնէ մարդ էակը ու կը լքէ կիսամեռ։-

«Ես ո՞չ մեռած եմ եւ ո՞չ ալ ողջ,

այլ մեղքերու գարշելի տիղմին մէջ թաղուած» (Բան հԶ. դ.):

Ընդունելով ու հաւատալով թէ Աստուած ամենազօր Արարիչն է եւ ինքը՝ փխրուն հող։-

«Դուն ստեղծիչն ես  
եւ ես՝ կա» (Բան Բ. բ.):

Նարեկացին, իբրեւ հողեղին արարած, «կը ներկայացնէ մեղքը եւ չարութիւնը, մինչ Աստուած՝ բարութիւնը եւ սրբութիւնը»<sup>10</sup>։

Աստուծոյ եւ մարդուն միջեւ կայ «Մեղքը»։

«Մատեան»ի հիմնական նիւթը եւ դերը, ահաւասիկ, Հեղինակին անձնական մեղքերու բացայայտումն է, անոնց խոստովանութիւնը, անոնց ամբաստանումը եւ մանաւանդ Հեղինակին «փրկուելու» յոյսը։ «Մատեանը» մեզի կը ներկայացնէ հողեղին մարդը, «մեղաւոր մարդը»<sup>11</sup>։

Գլխապտոյտ պատճառող մեղքերու աճումը նարեկացին կը պատկերացնէ աւազի կոյտով։- տարրերով, առարկաներով ու ծովափին կուտակուած իրերով, իսկ միւսը մարդուս գործերը, արարքները, մեղքերը (Բան Զ. դ.):

«Մեղք»ին ճանաչումը, ինքնախարազանումը, խոստովանութիւնը, սրտակցութիւնը Աստուծոյ հետ, աղօթքը, աղերսանքը, քաւութիւնը, մեղքերու ներումը եւ հոգիին մաքրագործումը --այսինքն՝ մարդուս սրբացումը-- կ'ըլլան «փրկութեան միջոցներ»։

Նարեկացին կը հաւատայ թէ Աստուած «Կեանք է մահուան մէջ եւ լոյս՝ խաւարի մէջ» եւ թէ Ան իր աստուածային ամենակարողութեամբ կամ կարողականութեամբ եւ իր ամենաճարտար իմաստութեամբ՝ մահուան սարսափը եւ անոր խաւարը այգի կը

10 ՔԻՊԱՐԵԱՆ Հ. ԿԻՒՐԵՂ ՎՐԴ., Պատմութիւն իին հայ գրականութեան, Վենետիկ, 1992, էջ 339։

11. Արշակ Զօպանեանի համաձայն՝ նարեկացին 51 բառ դիզած է մեղքին բազմատեսակ ձեւերը նկարելու, 104 նմանութիւն՝ իր մեղաւորութիւնը յայտնելու եւ 40 պատկեր՝ մահուան աւերը պատմելու համար. տե՛ս Դէմքեր, նշ. աշխ., էջ 22։

փոխակերպէ, կը փրկէ մարդս իր մեղքերէն ու մահուան սարսափէն:

«Արդ, մօտեցի՞ր ինծի, բարութիւնն,  
ինչպէս բուժելու համար մօտեցար՝  
դիմացդ ելող հակառակորդի ականջին.  
հեռացու՞ր մեղապարտէս՝ խոռվէ պատճառող հովը  
մահուան,  
որ մէջս հանգչի խաղաղութեան մեծազօր Հոգիդ» (Բան ԺԶ.  
գ.):

### Կամ՝

«Աստուած յաւիտենական, բարերար եւ ամենակարող,  
ստեղծիչ լոյսի եւ յօրինող գիշերուան,  
Դուն կեանք ես մահուան մէջ եւ լոյս՝ խաւարի մէջ,  
յոյս՝ ակնկալուներու եւ համբերանից շլմորածներու,  
որ Քու ամենանարտար իմաստութեամբդ  
մահուան ստուերը այգի կը փոխես...  
Ուղարկե՛ պահապան զօրութիւնը Քու ազիդ,  
փրկե՛ զիս գիշերուան սարսափէն ու չար դեւէն զիս ազատէ՛», (Բան ՂԴ. ա.)<sup>12</sup>:

«Մեղք»ի գործադրութեան ծիրէն ներս, մարդուս անձնական  
պատասխանատուութեան կողքին՝ կը յայտնուի նաեւ «մեղք»ին  
համայնական ընոյթը կամ համամարդկային տարողութիւնը:  
Սաղմուներու հեղինակին «Ես»ը, օրինակ, կը ներկայացնէ աշխարհ եկած իւրաքանչյւլ մարդ: Ամէն մարդու մէջ կայ նաեւ  
ամբողջ մարդկութիւնը: Մարդս ա՛յնքան մարդէ, ո՛քան կ'իրագործէ իր միութիւնը բովանդակ մարդկութեան հետ: Այս  
մտածողութեան մէջ՝ հաւատքի մարդը, իր անձնական յանցապարտութեան կողքին, գիտակցօրէն կ'իրագործէ միաժամանակ  
մեղքի իր ընդհանրական պատասխանատուութիւնը: Մարդս,  
այսինքն, յանցաւոր կը դառնայ նաեւ ուղիւներու եւ համայն  
մարդկութեան պատճառով եւ բոլոր մարդոց գործած մեղքերուն  
համար՝ ան պարտական կը զգայ պատասխանել Աստուծոյ»<sup>13</sup>:

12. Նարեկացին յաճախ կը գործածէ ամենաստեղծ, ամենասեխ, ամենիշխան, ամենակալ կամ ամենակարող, ամենազօր, քաւիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ, կենդանաբարար, ողորմած, մարդաւեր, բազմագութ, ամոխակալ եւ նման հազարումէկ վերագիր բառեր ո՞րակումներ՝ ընդգծելու համար Աստուծոյ կարողականութեան անսահմանելիութիւնը. տե՛ս օրինակ Բան ԶԱ. ը. եւ ԽԶ. գ.:
13. Այս մասին կարելի է տեսնել ՏԻՎՈՑ ՊԱՐՍՈԹԹԻ, Մեղքի եւ փրկագործութեան գաղափարը Գրիգոր Նարեկացիի քով, «Բազմավէպ» (Վենետիկ), 1969, թիւ 1-3, էջ 34:

Նարեկացին ունի «մեղք»ի համայնական այս գիտակցութիւնը: Իր մասին խօսած ատեն՝ ամբողջ մարդկութեան հոգին իր մէջ խտացած կը տեսնէ՝ իր վրայ առնելով մարդկային բոլոր մեղքերն ու մեղանչումները՝ Աղամէն մինչեւ վերջինը մարդկային ծնունդներուն: Իր անձին մէջ կը ներկայացնէ «մարդը», բոլոր ժամանակներուն «մեղանչական մարդը»:-

«Ես՝ որ ամէնուն մեղքերը մէջս կը կրեմ» (Բան ԶԶ. բ.):

### Կամ՝

«Որովհետեւ ե՛ս իսկ...

Վկայելով թէ ես ինքս ալ ունիմ անքուժելի, բիւրաւոր եւ ամբաստանութեան արժանի մեղքեր... Յախահօրմէ սկսեալ մինչեւ անոր սերունդները վերջին, բոլորիդ չարիքներուն համար պարտական կը զգամ յօժարակամ յանձնառութեամբ» (Բան ՀԲ. ա.):

«Մատեան»ը՝ Գրիգոր Նարեկացի կոչուած մարդուն անձնական ողբերգութիւնը չէ լոկ. այլ ողբերգութիւնը մարդուն, ամէն մարդու, բոլոր ժամանակներուն մարդուն:

«Այդ էակը (Նարեկացին) ամբողջ մարդկային ազգն է»<sup>14</sup>:

«Կը մտարերեմ զինքը կրակոտ, վայրագ, խենթենալու չափ արկուած, իր մարմինին բոլոր մասերովը դողդողագին, երբ աշխարհի չարիքին դէմ է որ կը նետ իր բռունցքը: Մարդոց ո՛չ նոր է վայրագութիւնը, ո՛չ ալ սպառող՝ անոնց անգրութիւնը: Այդ նսեմ դարերուն մաս կը կազմէր անշուշտ, ինչպէս ամէն դարու, ինչպէս այսօր: Բայց հազար տարի առաջ մեր օրերէն, մեղքը տարօրինակ վիճակ մըն էր: «Անզգամը» այսօր մեզ չի՝ վիրաւորեր: Ժ. դարուն անիկա հրէշ մըն էր եւ նոյն ատեն արգահատանիքի արժանի խլեակը: Կը սպաննեէր իր կինը խաղաղութեամբ, կ'առնեէր ուրիշներունը բռնի, ու ... նամբայ կ'իյնար երուսաղէմ, ուխտաւորի շապիկը կոնակը ու նակատը կը քսէր Փրկիչին արեան հետքերը կրող վայրերուն՝ հանգչեցնելու համար նիզակուող իր խղնմտանքը»<sup>15</sup>:

«Մարդոց մեղքերը» եւ «Աստուծոյ փրկարար միջամտութիւնը» «Մատեան»ը հիւսող սեւեռումներն են:

Մարդս Աստուծոյ գիմաց է՝ ընդունելու Անոր դատաստանը, որ մարդուս կու տայ մեղքին գիտակցութիւնը, մեղաւոր ըլլալու խոր համոզումը եւ կործանումի մը ըմբռնումը:

14. ԶՊԱՆԵԱՆ Ա., Դէմքեր, նշ. աշխ., էջ 11:

15. ՕՇԱԿԱՆ ՑԱԿՈԲ, Երբ եիները կը կարդանի, Պէյրութ, 1983, էջ 35:

Մեղաւորութեան գիտակցութիւնը կը մղէ մարդս որ իր փրկութեան փնտուառքով զբաղի: Մարդս իր փրկութիւնը կ'ուրոնէ: Եւ Քրիստոնէական Հոգեկանութեան մէջ, մարդս՝ իր բոլոր գործերէն վեր, արուեստի, մտածումի եւ գիտութեան սահմաններէն ալ անդին՝ կը փնտոէ, կ'ուղղուի, կը դիմէ ու կը վազէ իր փրկութեան կորսուած հասցէն գտնելու<sup>16</sup>: Կը փորձէ Աստուծոյ հետ իր հանդիպումը իրագործել, իր մերձեցումը իրականացնել, անցնիլ Աստուծոյ անմերձենալիութեան ծիրէն անդին ու մօտենալ Անոր: Սակայն միայն «մեղքերուն ներումը», Աստուծոյ կողմէ, կրնայ իրականացնել մարդուս մերձեցումը Աստուծոյ եւ վերամիաւորումը, միութիւնը Անոր հետ: Նարեկացի Վարդապետին անխորտակ համոզումն է ասիկա եւ անջնջելի երազը անոր: Իր աղօթքը միշտ կը դառնայ Աստուծոյ, Անոր՝ որմէ կրնայ գալ ամէն գութ, ամէն ներում, ամէն յոյս:

«Դու՞ն կրնաս միայն

այս յանցանեներս ներել

եւ մահացու խայթուածքներս բժշկել բոլոր» (Բան Իէ. է.):

Աստուած միայն մարդոց մեղքերը չի' ներեր: Գիտակից զղջումի եւ խոստովանութեան արարքէն ետք միայն՝ կու գայ Աստուծոյ ներումը, եւ անկէ ետք՝ Աստուած մարդս իրեն կը ձգէ, իրեն կը մօտեցնէ, իր մտերմութեան մէջ կ'առնէ, իրեն կը միացնէ: Աստուած եւ մարդ կը հաղորդակցին իրարու, կը հաղորդուին, կը կցորդուին իրարու: Խսկ այդ եղակի հանդիպումէն յետոյ՝ մարդս այլեւս նոյն անձը չէ ու չի' կրնար նոյնը ըլլալ. նոր ու տարբեր մարդ է, որուն հետեւանքով ալ «Մոմի նիւթին պէս կրնայ սպառիլ Աստուծոյ սիրոյն մէջ»<sup>17</sup> (Հմմտ. Բան Բ. բ.):

## ՄԱՐԴՍ՝ «ԱՍՏՈՒԾՈՑ ՊԱՏԿԵՐԸ»

«Աստուած մարդս ստեղծեց ի'ր պատկերին նման» (Ծննդոց, գլ. Ա. 26 եւ 27):

16. Հմմտ. ԵՍՐԻԾՄԵԱՆ Հ. ՏԱՅԱՏ Վ.ՐԴ., Աստուած եւ ժամանակակից գրականութիւն, Լուս Անձելլու, 1986, էջ 5-14:

17. «Հաղորդութիւն» եւ «Հաղորդակցութիւն» եղբերը, աստուածաբանութեան եւ Հոգեկանութեան սահմաններէն ներս, կը թելազըրեն ներքին՝ Հոգեկան կապ մը, սերտ յարաբերութիւն մը, ներխափանցում մը, կցորդում մը եւ մասնակցութիւն մը Ուրիշէն ներս եւ Ուրիշին հետ, որ Աստուած է: Աստուածաբանական այս երկու եղբերուն յունարէն համապատասխան բառն է Քոյնոնի՛ա, իսկ լատիներէն՝ communicatio եւ participatio, այսինքն

«Աստուած անմահ ստեղծեց մարդս եւ իր բարութեան պատկերին համաձայն կերտեց զայն» (Իմաստութիւն Սողոմոնի, Բ. 23):

*Մարդկային իմացականութեան գրեթէ անմերձենալի իրականութիւն մը: Աստուածաշունչի այս յշացքը եւ հաստատումը, որ կը մատնանշչ թէ՝ մարդու ծագումին ու գոյութեան հեղինակը՝ ստեղծիչը եւ թէ՝ կը բնորոշէ մարդ էակին բարձրագոյն յատկանիշը, իսկապէս շատ խոր ազդեցութիւն եւ ծաւալուն անդրադարձ ստեղծած է նարեկացիի ամբողջ մարդաբանական մտածողութեան մէջ<sup>18</sup>: Ան խոր գիտակցութիւն ունի այս իրականութեան, այնքան որ կը քակէ անոր բովանդակութիւնը.— «Իու՛ն ստեղծեցիր զիս՝*

նման քու փառաւոր պատկերիդ,  
ու Վեհեղ՝ ներգործութեամբ օժանդակելով անոյժ՝ տկարիս,  
բարեզպարդեցիր զիս խօսելու ձիրքերով,  
շունչ ներարկելով փայլ տուիր ինծի,  
նոխացուցիր միտքով,  
անեցուցիր իմաստութեամբ,  
օժտեցիր հանճարով,  
զատորոշեցիր շնչաւորներէն

ու շաղախեցիր զիս բանական ոգիով...» (Բան Ե. բ.):

«Մարդս պատկերն է Աստուծոյ»՝ բանականութեամբ, լեզուով, ազատութեամբ, կամքով, սիրելու կարողականութեամբ «եւ մասսամբ նորին»:

Բայց նարեկացիի աստուածաբանական-մարդաբանական ամբողջ անդրադարձը տեղի կ'ունենայ մարդու «փրկութեան» հեռանկարով, Աստուծոյ նմանելու, Աստուծոյ կեանքին մասնակցելու, «աստուածանալու» հեռանկարով (Theosis):

Մարդս, թէեւ ստեղծուած էակ, բարձրացած եւ վսեմացած է «Աստուծոյ Պատկեր»ին չնորհիւ (Բան Լե. ա.), սակայն աստուածային այդ չնորհքը եղծուած է «մարդոց մեղքերով»:-

«Ու հիմա, կ'աղաչեմ, ո'վ բարեգութ,  
բայքայուած ու խորտակուած հողանիւթ անօթս,  
աստուածային հրաշագործութեամբ  
Դու՛ն զայն նորէն վերստեղծէ:»

«հաղորդ ըլլալ», «մասմակցութիւն», «կցորդութիւն», «հաղորդակցութիւն ունենալ ուրիշի հետ»։ Հմմտ. Նոր Հայկագեան Բառարան, հատ. Բ., Վենեսուիկ, 1837, էջ 9-10:

18. Նարեկացի Վարդապետը շատ անգամ կ'անդրադառնայ Աստուածանչական այս հաստատումի աստուածաբանական բովանդակութեան. օրինակ, Բան Ե. ա., Բան Ժ. ա., Բան Լ. ա., Բան Լ. ա., Բան Խ. գ., Բան Խ. ա., Բան Խ. ա., Բան Խ. ա., եւայլն:

Զիս՝ որ պատկերդ եմ՝ մեղքերով հինցած,  
կը պաղատիմ Քնզի,  
քուրաներուղ մէջ կրկին ձուլէ խօսքիդ հրայրքով:  
Կ'աղաչեմ, բարերա՛ր,  
Քու հանգստարան-խորանդ՝ մարմնիս կառոյցը,  
խարխլած պահապան հոգիիս հետ,  
Դուն՝ մաքրագործէ բնակութեանդ համար» (Բան ԺԹ. ա.):

**Նարեկացին կը խնդրէ,** կ'աղօթէ Աստուծոյ այդ պատկերը եր  
մէջ վերանորոգելու եւ վերականգնելու երազներով.-  
«Հոգիիս մէջ նորոգէ՝  
Քու մեծ անունիդ պաշտելի փառքին պատկերը պայծառ,  
զօրացու'ր նշողումը շնորհիդ՝  
գեղազարդելու դիմագիծը  
եւ հոգեմտաւոր կարողութիւնը հողէ ստեղծուածիս,  
պատշաճապէս այնակէս յարդարէ՝  
որ Քու պատկերդ մէջս տպաւորուի,  
մաքրելով մոռայլ մբութիւնը մեղքերուս,  
աստուածային կենսատու,  
անեղծ ու երկնային լոյսովդ ծածկելով անձս համակ՝  
հոգիս, միտքս ու մարմինս» (Բան Խ. գ.):

**Եւ որովհետեւ «Աստուծոյ Պատկերը» կայ մարդոց մէջ, այդ**  
**պատճառով ալ «մեղաւորութիւնը» արժանի կը դառնայ մշտա-**  
**կան պատիժի.-**

«Մեղաւոր մըն եմ ես եւ մշտական պատիժի արժանի, ...  
Գարշելի մեղքեր արածող էակ մըն եմ ես, ...  
որ ո՛չ իսկ երբեք ինքինիքս նաևչցայ,  
թէ որու՞ն ձեռքով, որու՞ն պատկերով ինչու՞ գոյացայ»

(Բան ԽԶ. ա.):

### Հետեւաբար,

«Անօրէն գործեր թող չտիրեն ինծի,  
ես որ պատկերն եմ Քու գերազոյն թագաւորութեան,  
ո՛վ բոլորին լոյսի Աստուած» (Բան ԽԹ. ա.):

**Ակնարկուեցաւ թէ «Աստուծոյ Պատկերը» կրնայ եղծանիլ,**  
**կրնայ կորսուիլ մարդոց մեղքերուն կամ անոնց գործած չա-**  
**րիքներուն պատճառով։ Անոր համար նարեկի աստուածաբան**  
**Վանականը կը պաղատի իր աստուածային Խօսակիցին.-**

«Ողորմէ՛ ինծի, ողորմած Աստուած,  
կ'աղաչեմ, հզօր, ողորմէ՛ ինծի, կրկին ողորմէ՛.  
իմ չարիքներս, ո՛վ համակ բարի,  
մի՛ փոխարիներ վիշտ ու ցաւերով.

վտանգուած իմ անձես մի՛ վերցներ պարգևել  
Քեզմէ ինծի շնորհուած,  
մի՛ խլեր ինծմէ ամէնօրինեալ շունչը Հոգիիդ,  
մի՛ ջնջեր ինծմէ  
Քու թագաւորական պատկերիդ կնիքը սուրբ» (Բան ՀՀ.  
դ.):

«Աստուծոյ Պատկերը» կրնայ եղծանիլ, կորսուիլ մարդուն  
մէջ, սակայն կա՛յ նաեւ անոր վերադարձը՝ Աստուծոյ կողմէ իր  
շնորհքին տուչութեամբ (Հմմտ. Բան ԽԶ. դ.): Արդէն նարեկա-  
ցին համոզուած է թէ մարդուս կցորդումը «Աստուծոյ Շնորհ-  
քին», կը սրբացնէ, «կ'աստուածացնէ»:-

«Թոյլ տուիր մեզի  
շնորհքներուդ կցորդութեամբը աստուածանալ» (Բան ԾԲ.  
բ.):

Այս գրութեան առաջին բաժինին մէջ ըսուեցաւ թէ նարե-  
կացի Վարդապետի մտածողութեան մէջ՝ «աստուածանալ» յղաց-  
քը, որ քրիստոնէական գաղափարաբանութեան հարազատ մէկ  
ըմբռնումն է նաեւ, կը հասկնայ ո՛չ միայն «մարդուս վերա-  
դարձը դէպի Աստուած» եւ «փրկութիւնը», այլեւ «մարդուս  
վերամիաւորումը Աստուծոյ» եւ «մարդուս մասնակցութիւնը  
Աստուծոյ կեանքին»:

«Սուրբ Հոգիին ցողը կ'իշնէ ու «կը բարեգործէ»....: «Հո-  
գեւոր սերմը», որ կը քուի անդրադարձն ըլլալ մեղաւորին,  
սա մտածումներու լոյսին ընդմէջն՝ կ'ըլլայ կեանքին ամէնէն  
բարձր խորհուրդը:... ի՛նչ վաւերական, խոռվիչ, գարհուրա-  
գին հեշտանք մը կը բաւալէր նարեկացիի ջիղերու արտերէն,  
ոսկորներու ակօսներէն, երբ իր միտքը հանդերձուած կ'ուզէր՝  
ընդունելու աստուածային շնորհներուն սերմերը»<sup>19</sup>:

Մարդոց մէջ այդ «Պատկեր»ին ներկայութիւնն էր, որուն  
պատճառով Աստուած շարունակեց իր աստուածային շնորհքով  
օժանդակել մարդոց՝ «մեղք»ին դէմ տարած անոնց պայքարի  
ընթացքին (Հմմտ. Բան Ե. բ-գ.):

19. ՕՇԱԿԱՆ ՅԱԿՈԲ, Երբ հիմերը կը կարդանք, նշ. աշխ., էջ 28: Նկատում  
մը. «Շնորհքին ներգործումը» մարդուս մէջ, որ Աստուծոյ ներկայու-  
թեան, ամենազօրութեան, Անոր սիրոյ նշաններէն ու արարքներէն մէկն է,  
նարեկացին գրեթէ անթուելի անգամներ կ'ակնարկէ եւ կ'անդրադառնայ  
անոր՝ իր «Մատեան»ին մէջ գործածելով «Խնամակալ», «Բարերար»,  
«Բարերարել», «Բարեգործ», «Բարեգործել» եղբերը.- «Առանց բարեգոր-  
ծիդ հրամանին», «Բարեգործ աջոկդ», «Միշտ Քեզմէ օգնութիւն եւ բա-  
րեգործութիւն ստացած», «Դում կարող ես սովորաբար մերժողներուն ալ  
բարեգործել», «Բարերարէ՛, հզօ՞ր» եւայլն, եւայլն:

Բացայայտ է որ Նարեկացին հետաքրքրուած է միայն մարդու ներքին կեանելով, հոգիին կեանելով:

Ան իր սեւեռումին տակ առած է մարդոց մեղքը, մեղաւորութեան խոր ողբերգութեամբ, եւ մարդուս վերադարձը դէպի Երկնաւոր Հայր (Բան Թ. գ.): Ողբերգական իր ինքնակենսագրութիւնը եթէ կը գրէ, կը գրէ պարզապէս որովհետեւ ան իր սիրած Աստուծոյ Պատկերը կը փնտոէ իր անձին մէջ, որովհետեւ իր մէջ չարիքներուն վերջ դնողը եւ փրկարարը միայն Աստուծ է՝ իբր «Քարերար», «Քարեգործ», «Ողորմած», «Քազմագովթ», «Մարդասէր», «Հանգիստ», «Ամենակալ» կամ «Ամենակարող», «Ամենազօր», «Քաւիչ», «Փրկիչ», «Կեցուցիչ» կամ «Կենդանարար»<sup>20</sup>:

Նարեկացիի քրիստոնէական մարդաբանութեան մէկ սեւեռումն է «Աստուծոյ Պատկեր»ին նորոգումը կամ վերականգնումը մարդուս մէջ: Պատմականօրէն Աստուծոյ Պատկերին վերականգնումը դարձած է կարելի, որովհետեւ Աստուծ մարդոց նման «մարմնացաւ», «մարդացաւ»։ Իբր փրկագին մարդոց գործած մեղքերուն՝ իր արիւնը թափեց՝ խաչի վրայ մեռնելով, յարութիւն առաւ եւ ապա «ի՞ր Հոգին», իր Սուրբ Հոգին զրկեց մարդոց՝ իբր աստուծային կեանքի գրաւական եւ «աստուծացում»ի խմոր: Կեանքի այս հանգրուանին է, ահա, որ մարդս կը վերածուի իբր նոր արարած՝ վերանորոգելով իր մէջ Աստուծոյ եղծուած Պատկերը, ինչպէս Յիսուս բացայայտ բառերով ըսեր էր Նիկողեմոսին, ակնարկելով մկրտութեան մը՝ որ տեղի պիտի ունենայ Զուրով եւ Սուրբ Հոգիով.՝ «Եթէ մէկը շուրէն եւ Հոգին չնի՞ չի՞ կրնար Աստուծոյ Արքայութիւնը մտնել» (Ցով. Գ. 5):

Մարդոց հաշտութիւնը եւ վերամիաւորումը Աստուծոյ հետ կ'իրագործուի միայն Աստուծոյ Որդիին՝ Յիսուս Քրիստոսի մարդացումով, Անոր հաւատալով, անոր բերած «Փրկութեան Աւետարանով», Աւետիսով.՝

«Բայց ինձի համար պահուած է նաև  
փրկութեան յոյսի յուշարար շող,  
ա'յն՝ որ Քրիստոսի Աւետարանը բացարակ կեանք է,  
ինչպէս «Աւետարան» բառն իսկ կը յայտնի.՝  
անով կ'իրականանայ դարձը մեղքերէն,  
զիշում՝ պարտքերու, նորոգութիւն՝ փնացումի,  
բաւութիւն՝ չարագործութիւններու, բուժում՝ վերքերու»  
Բան ԼԳ. գ.):

20. Հմմտ. օրինակ Բան ԺԹ. ա., Բան ԼԵ., Բան ԽԶ. գ., Բան ԿԳ., Բան Հ.,  
Բան ՀԶ., Բան ՁԱ., Բան ՁԴ., եւայլն:

### Կամ՝

«Քու նուիրական արիւնիդ շնորհիւ՝  
որ Քեզ Առաքողին կ'ընծայուի միշտ,  
քող ջնջուին պատիժները դատապարտեալ մեղապարտիս,  
ներուին պարտքերս, փարատի-ամօթս,  
մոոցուին խայտառակութիւններս,  
բարեփոխուի դատավճիռս...» (Բան ՀԵ. բ.):

### Եւ գեռ՝

«Ստեղծուած պատկերն եւ դուն Աստուծոյ,  
ո'վ գերի հոգիս՝ ի սպառ կշտամբուած,  
որ թէեւ նախկին նմանութենէն կողոպտուեցար՝  
կեանքի դրախտին մէջ պատուիրանին դէմ մեղանչելով,  
բայց աւազանին

լուսազարդ շնորհենվ Հոգիին փչումը առնելով՝  
այդ պատկերին նոյն նմանութիւնը հագար նորէն» (Բան  
ԽԶ. դ.)<sup>21</sup>:

Հետեւաբար, Նարեկացիի աստուածաբանական եւ մարդա-  
բանական տեսողութեան մէջ, մեղաւոր մարդը՝ մեղքէն ձեր-  
բազատելու, իր մէջ «Աստուծոյ Պատկերը» վերարժեւորելու եւ  
«աստուածանալու» համար, անհրաժեշտ է որ վերադառնայ ու  
վերականգնէ իր «նախկին վիճակը» եւ վերամիանայ Աստուծոյ  
կեանքին:

## ՄԻՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ

Որպէսզի ակնկալուած «Աստուծոյ հետ միութիւնը» տեղի  
ունենայ, Նարեկացի Վարդապետը կը նկատէ հետեւեալ յաջոր-  
դական հանգրուանները.՝

ա) Խոստովանութիւն սեփական մեղքերու, որ կ'երաշխաւորէ  
թիւ Վերադարձը դէպի Աստուած,

բ) Փրկութիւն մարդուս եւ

դ) Միութիւն Աստուծոյ հետ:

Նարեկացիին «Մատեանը» տրամախօսութիւն մըն է՝ ընդմէջ  
Աստուծոյ եւ Նարեկի խոնարհ եւ ինքզինքը «մեծ մեղաւոր» կամ

21. «Աստուծոյ Պատկեր»ի մասին հակիրճ փորձ մը կատարուած է՝ առանց  
աստուածաբանական մեկնաբանութիւններու, տե՛ս BUNDY DAVID, *Grigor  
Narekazti as a reader of Genesis*, «St. Nersess Theological Review», New York,  
vol. 2, N. 2 (July 1997), էջ 186-188:

«մեղապարտ» հոչակած Վանականին: Մարդուս «Խօսակիցը Աստուած՝ է»: Այս խօսակցութիւնը, սակայն, ըսուեցաւ թէ Գրիգորի կեանքին քննարկումն է, ինքնամեղաղբանքն է, մերկացումն է «Աստուծոյ ներկայութեան դիմաց»: Կը խօսուի՝ որովհետեւ մեղքեր կան: Որովհետեւ Աստուծոյ ներկայութիւնը ա'յդ կը պահանջէ Նարեկացիէն: Սակայն, այս խօսակցութիւնը «Խոստովանանք» է միաժամանակ, «Խոստովանութիւն» մըն է Նարեկացիի ներքին գործունէութեան, ներաշխարհին, հոգեվիճակին եւ անոր գոյութենական փորձառութեան: Նարեկացիի այս խօսակցութիւնը կը ստանայ տակաւին հանրային բնոյթ, կը դառնայ հրապարակային խոստովանութիւն: Որովհետեւ կը գորուի, կը յայտարարուի: «Խոստովանիլ» կը նշանակէ քակել իր անձը, բանալ իր եսը, բացուիլ, ընդունիլ իր սեփական ընթացքը, արարքները եւ պարզել, ցուցադրել, յայտարարել:

«Խոստովանանք»ի առարկա՞ն. բոլոր մեղքերը եւ խայթուածքները անոր: Անոնք կարօտ են բժշկուելու: Եւ Նարեկացին կը դիմէ Աստուծոյ, յիշեցնելով Անոր՝ որ

«Եթէ իմ վրաս կատարես  
իրագործումը Սուրբ Գիրքի այն խօսքին՝  
թէ բժշկութիւնը կը դադրեցնէ ամենամեծ մեղքերը» (Բանիէ. թ.)<sup>22</sup>:

«Արդ, ո՞ր մէկը յայտնեմ ես,  
ո՞ր մէկը նշանակեմ,  
որո՞նց մասին խօսիմ ես,  
թաքուն գործերուս որքա՞նը մերկացնեմ  
եւ կամ որո՞նք խօստովանիմ.  
ներկայ յանցանեմնե՞րս, որոնիք արդէն ունիմ ես  
թէ անցեալինները՝ որոնիք մքերեցի,  
ապագայի՞ն կատարելիիններս, որոնցմէ կ'երկնչիմ...» (Բանիէ. ա.):

Մեղքերու խոստովանութեան կը յաջորդէ ներումը մեղքերուն եւ բժշկութիւնը մարդուս: Նարեկացին կը դիմէ Յիսուսի. «Տէ՛ր, եթէ ուզես, կրնաս զիս բժշկել» (Բան ժէ. գ.):

#### Կամ՝

«Դու՛ն կարող ես միայն  
այս յանցանեմներս ներել  
ու մահացու խայթուածքներս բժշկել բոլոր» (Բան հէ. է.):

22. Հմմատ. Ժողովող, գլ. ժ. 4 եւ Ահետիքեան Հ. ԳԱԲՐԻԵԼ ՎՐԴ., Նարեկ Աղօքից, Լուծմունք, ժ. բդ. տիպ., Վենետիկ, 1859, էջ 132:

**Որովհետեւ Աստուած՝ բարի, բարերար, ողորմած եւ չնորդատու հայր մըն է.-**

«Աստուած բարերար, հզօր, ահաւոր,  
շնորհատու հայր, բարի, ողորմած» (Բան ԺԴ. ա.):

Ստանալու համար ներումը՝ Աստուածոյ, Նարեկացին կը յայտարարէ իր մեղաւորութեան ամօթը եւ կը խոստովանի քաջաբար: Իր խոստովանութեան մէջ Հարկ է նկատել մեղքեր խոստովանելու այդ քաջութիւնը, «յանդգնութիւնը»՝ ի՞ր իսկ բառով,

«Որ շատ աւելի դժնդակ է, քան պատիժը» (Բան ԻԼ. բ.):

Իրագործելու համար «Վերադարձ մը դէպի Աստուած», վերադառնալու համար Աստուածոյ՝ «մեղքերու խոստովանութիւնը» նախապայման կը թուի ըլլալ Նարեկացիին համար: Խոստովանութիւնը գրեթէ պայման է մեղաւոր մարդուն կեանքը տարբեր, նոր, բոլորովին նոր ընթացք ստանալու համար: Որովհետեւ Նարեկացին համոզուած է թէ «Փրկութիւնը» վերադարձն է դէպի Աստուած:

**Փրկուելու համար պէ՛տք է վերադառնալ:**

**Աստուածոյ<sup>23</sup>:**

Փրկուելու յոյսը, քրիստոնեայ մարդուն համար, միշտ լծակիցն է հաւատքին:

Նարեկացիին շունչը կը ՄՐՅԻ հոս երեք հիմնական եւ կեանքի եռաստիճան հանգրաւաններու վրայ՝ սերտօրէն մարդուս վերաբերող.- Մեղանչում, Կորենչում, Փրկութիւն:

Փրկութիւնը վերադարձն է նաև դէպի միութիւն: Միութիւն Աստուածոյ հետ:

Նոր Կտակարանը, զանազան առիթներով, բացայայտ՝ յըստակ հաստատումներով ցոյց կու տայ Աստուածոյ վերադառնալու, Անոր հասնելու եւ Անոր միանալու ճամբան:

Ա) «Եթէ մէկը զիս սիրէ՝ իմ խօսքերս կը գործադրէ, եւ Հայրս ալ պիտի սիրէ զինքը. եւ նո ու Հայրս անոր քով պիտի գանք եւ անոր մէջ պիտի բնակինք» (Յովկ. ԺԴ. 23):

Բ) «Դուք պիտի գիտնաք թէ Ես Հօրս մէջ եմ, դուք իմ մէջս եւ Ես՝ ձեր մէջ» (Յովկ. ԺԴ. 20):

Գ) «Եթէ բերանովդ խոստովանիս թէ Յիսուս Տէրն է եւ սրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ անոր՝ կը փրկուիս» (Հոռմայեցի, Ժ. 9-10):

Դ) «Տրուած վկայութիւնը այս է՝ թէ Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզի եւ այդ կեանքին աղրիւրը Որդին ինքն է: Հետեւարար, ո՞վ որ Աստուածոյ Որդին իր մէջ կ'ընդունի՝ այդ

23. Հմմտ. Բան Լէ. բ. եւ գ., Բան Խ. բ. եւ գ.:

կեանքը ունի. իսկ ո'վ որ չունի Որդին՝ յաւիտենական կեանք ալ չունի» (Ա. Յովհ. Ե. 11-12):

Ե) «Ո'վ որ Տիրոջ կը միանայ՝ Անոր հետ մէկ հոգի կ'ըլլայ» (Ա. Կողնթացի, Զ. 17):

Զ) «Ո'վ որ Քրիստոս միացած կը մնայ՝ չի մեղանչեր. իսկ ո'վ որ կը մեղանչէ՝ զԱյն երբեք տեսած ու նանչցած չէ» (Ա. Յովհ. Գ. 6):

Հաւատքը՝ հանդէպ Աստուծոյ Որդիին, հանդէպ Ցիսուսի, մարդու կը տանի փրկութեան եւ փրկութիւնը մարդու կը շաղկապէ, «կը միացնէ Աստուծոյ»:

Մարդուս ձգտումը դէպի Աստուած՝ «աստուածացում»ն է, մարդուս բնութեան գերագոյն իրագործումը՝ Աստուծոյ մէջ: Քրիստոնեայ մարդուն համար՝ կցորդումը, միութիւնը Աստուծոյ, վերջնագոյն երազն է, յետին հանգրուանը:

Քրիստոնէական այս խորհուրդը, Մերձաւորութիւնը, Սըրտակցութիւնը, Մի-աւորութիւնը, Մի-ութիւնը Աստուծոյ հետ, Աստուծոյ ծրագիրն է՝ մարդոց համար եւ մարդոց յայտնուած<sup>24</sup>:

Քրիստոնէական հաւատքը, հետեւաբար, իր խարիսխը կը դնէ «Աստուծոյ հետ միութեան մէջ», ջնջելով՝ մեղքերով ստեղծուած ամէն հեռաւորութիւն:

Նարեկացին, իր հաւատաւոր հոգիի պաստառին վրայ անջնջելի դրոշմուած ունենալով աստուածաշնչական եւ յայտնութենական այս ճշմարտութիւնները, աղերսագին կը խնդրէ Աստուծոյ Որդիէն.՝

«Ո'վ ամէն ինչ պարգեւող ձեռք Ցիսուսի Քրիստոսի, ինձի դարձիր

Քու սուրբ ու շնորհածիր աշիդ երկարումով.

բնակէ՛ մէջս՝ ինձի միացած

ու մի՛ հեռանար սրտիս սիրոյ սենեակէն» (Բան ԼԲ. Զ.):

Եւ կը յիշեցնէ Անոր՝ որ մենք Իրմէ սորվեցանք Իրեն միանալ.՝

«Մենք սորվեցանք

որ Դուն մեզի կը միանաս՝ աղօթքի,

բարոյատիպ եւ օրինակելի կեանքով միայն» (Բան ԼԳ. է.):

Նարեկացիին խոստովանութիւնները, որոնք կը յատկանչուին յատկապէս «Մեղա՛յ» (=Մեղանչեցի) եւ «Վա՛յ» եզրերու կրկնումով<sup>25</sup>, կը դառնան անխզելի խօսքի կամուրջ՝ մարդու Աստուծոյ մերձեցնող, կցորդող, միացնող:

24. Այս մասին տե՛ս ԵԱՐՏԸՆԵԱՆ Հ. ՏԱԶԱՏ ՎՐԴ., Ընդգրկել Անընդգրկելին, նշ. աշխ., «Աստուած մարդոց հետ եւ մարդոց միջեւ» բաժինը:

25. Տե՛ս, օրինակ, Բան Էկ. եւ Բան Է. բ.:

Մարդուս հաղորդակցութիւնը, կցորդումը կամ միացումը՝ գործողութիւնն է երկու ենթականերու:

Եւ Նարեկացիին «Մատեանը», իր ոյժերուն ամբողջական երազանքով, լարուած է Աստուծոյ հետ հաղորդուելու, Անոր հետ ըլլալու, Անոր մէջ ըլլալու եւ Անոր մէջ մնալու այս կիրքին վրայ:

Նարեկացիին ամբողջ ճիգը, նպատակը «Աստուծոյ հետ իր միութիւնն է», իր մարդկային անձին աստուածացումն է, Աստուծոյ կեանքին մասնակցելու իր մարդկային մեծագոյն երազն է:

Աստուած կրնայ մարդս «Իր Շնորհքով» աստուածացնել: Ճոյց տրուեցաւ թէ Նարեկացին համզուած է որ մարդուս կցորդումը «Աստուծոյ Շնորհքին»՝ կը միացնէ Աստուծոյ, կը փրկէ, կը սրբացնէ եւ կ'աստուածացնէ մարդս. այսինքն՝ «մարդս կը մասնակցի Աստուծոյ կեանքին»:-

«Ինչ որ ահաւոր է

եւ կ'ուզեմ յիշեցնել -

ի յիշատակ Քու մեծ երախտիքիդ,

շնորհեներուդ կցորդութեամբը աստուածանալ,

իսկ տէրունի մարմինիդ նաշակումով ալ

միանալ ստեղծողիդ հետ՝

կեանքի լոյսին հետ խառնուելով» (Բան ՌԲ. բ.):

«Ոռքով ընդարձակ ու յատկանշական այս հաստուածին մէջ՝ «Մարդուն աստուածացումի կարելիութիւնը կը գրուի ո'չ միայն իրրեւ նաշակումը աստուածային մարմինին -ինչ որ ընթացիկ է Պատարագի Խորհուրդով - այլև իրրեւ «խառնութիւն» անոր հետ: Որ ուրիշ բան չէ՝ եթէ ոչ կցորդութիւն... Նոր Ուխտը Հինէն զանազանոր»<sup>26</sup>:

«Աստուծոյ Շնորհքին ճամբով», այդ սերտ միաւորութիւնը, միութիւնը կը ցանկայ նաեւ հետեւեալ կանչն ալ՝ ուղղուած Յիսուսի:-

«Գրասիրութեանդ աջը ինծի երկարելով՝

ընդունել' զիս, ո'վ կենսալիր Խօսք,

ու քաւելով ու մաքրելով ամենապարտս՝

Աերկայացու'ր զիս հաւասարապատիւ Հոգիիդ,

որպէսզի Քեզմով հաշտուած՝

կրկին իմ մէջս վերադառնայ Ան,

եւ Քու միջոցով ու իր կամքով սրբագրծուած՝

26. ՊԼՏՏԵԱՆ ԳՐԻԳՈՐ. Գր. Նարեկացի լեզուի սահմաններուն մէջ, նշ. աշխ., էջ 140-141:

զօրեղ ինքնութեամբ զիս Հօր ընծայէ.

այնտեղ՝ Անոր քով, Անով միշտ Քու մէջդ՝

ամրող շունչով կապուած Քու շնորհիդ,

անրաժանելիօրէն Քեզի միանամ» (ԻԴ. դ.).

Այս հատուածը, որ կը խօսի «անբաժանելի միութեան» մը մասին, կը տանի մեզ Յիսուսի այն մէկ յայտարարութեան, որ խօսակցութիւն մըն է Հօր Աստուծոյ հետ.-

«Հայր, անոնք, որոնք ինձի տուիր՝ կ'ուզեմ որ ինձի հետ ըլլան՝ ուր որ ըլլամ, որպէսզի տեսնեն իմ փառքս, ա'յն փառքը՝ որ ինձի տուիր...: Քեզ ճանչցուցի անոնց եւ պիտի շարունակեմ ճանչնել, որպէսզի անոնց մէջ ըլլայ ա'յն սէրը՝ որով զիս սիրեցիր եւ ես ըլլամ անոնց մէջ» (Յովհ. ԺԷ. 24-26):

Նարեկացին կը խնդրէ որ Աստուծոյ հետ իր միութիւնը ըլլայ՝ մնայուն, որովհետեւ այդ միութիւնը հիմնուած է փոխադարձ սիրոյ վրայ.

«Ո՛վ ամէն ինչ պարգեւող ձեռք Յիսուսի Քրիստոսի, ինձի դարձիր

Քու սուրբ ու շնորհածիր աջիդ երկարումով.

թնակէ՛ մէշս, ինձի միացած,

ու մի՛ հեռանար սրտիս սիրոյ սենեակէն,

եւ Քու անեղծ դրոշմէ՛ որ Յշխարն է

Քրիստոնեական փրկարար կոչումիս պահծալի լոյսին,

Քեզի փոխարէն միշնորդ ըլլալով՝

թող ինձի հետ պահուի

յաւիտենական կեանքի մատեանին մէջ՝

որ երկինքը Յօրինողդ աւետեց մեզի» (Բան ԼԲ. դ.):

Քրիստոսի հետ միանալու Նարեկացիի փափաքին զուգընթաց, կը գտնենք նաեւ վերանորոգուելու, Քրիստոսի մէջ «նոր արարած» մը դառնալու նոր-կտակարանային հասկացողութիւնը.-

«Ո՛վ Յիսուս Քրիստոս...

համակ ողորմած, հզօր, երկնային...

կ'աղաչեմ հիմա...

Քայքայուած ու խորտակուած հողէ անօթս,

աստուածային հրաշագործութեամբ՝

Դո՛ւն զանիկա նորէն վերստեղծէ:

Զիս, որ պատկերդ եմ, մեղքերով հինցած,

կը պաղատիմ Քեզի,

Քուրաներուդ մէջ կրկին ձուլէ խօսիդ հրայրենվ» (Բան ԺԹ. ա.):

**Քրիստոս յայտնուեցաւ՝**

«Որպէսզի անոր (սատանային) գործերը քանդէ,  
իսկ ինձի համար՝ (յայտնուեցաւ)  
որպէսզի հինցած պատկերս նորոգէ» (Բան Կէ. ա.):

**Բան Իէ.ին մէջ, Վարդապետը իր փափաքած երազներուն  
ամէնէն ամբողջական սահմանումը կու տայ՝ զանազան տար-  
րերով.՝**

«Իսկ եթէ հեծեծանքի հեղձուցիչ շաւիս  
գքալով հասնիս, Տէ՛ր Յիսուս Քրիստոս,  
եւ իմ վրաս իրագործես  
այն ներշնչուած խօսքը Սուրբ Գիրքին՝  
թէ բժշկութիւնը կը դադրեցնէ մեծամեծ մեղքեր,  
ապա այն ատեն,  
յորդառատ քաղցրութեամբ պատուաստուելով Քեզի,  
ու հոգիս մէջ լուսաւոր կերպարանքդ դրոշմելով,  
կը վերագտնուիմ, կը զօրանամ սրբուած,  
ու փրկուելով՝ կը ստեղծուիմ դարձեալ  
անապական ու անմահ կեանքով» (Բան Իէ. թ.):

**Մեղաւոր մարդը փշրուած կաւէ անօթն է, «Աստուծոյ Պատ-  
կերը», որ սակայն հիւծած ու փճացած է «մեղքով»: Որթէն  
կտրուած ուռն է ան՝ պատրաստ այրելու: Գործողութեան ենթա-  
կան Քրիստոսն է, Ա'ն՝ որ յօտուած խորիւներուն մէջ իր Պատ-  
կերը կ'որոնէ, անոնք՝ որոնք կը փափաքին պատուաստուիլ՝  
վերամիանալ Որթին, կարենալ ծծելու համար Աստուծոյ աւիշը,  
սրբուիլ իրենց մեղքերէն, վերստեղծուիլ՝ անմահական կեան-  
քին մէջ ապրելու հեռանկարով (տե՛ս Աւետարան Յովհ. ԺԵ.  
4-7):**

«Բայց իմ յոյսս մարդու վրայ չեմ դրած,

...

այլ Քու' վրադ, Տէր իմ ոգեսէր,  
որ խաչին վրայ բեւեռուած իսկ պահուն՝  
անքաւ բարեգրութեանդ մէջ ընկրմած,  
Քու երկնաւոր Հօրմէդ՝  
կարեկցութիւն խնդրեցիր Քե՛զ չարչարողներուն:  
Շնորհէ՛ հիմա ինձի  
յոյս քաւութեան, կեանք ու ապաստան,  
եւ երբ թշուառ շունչս ես տամ՝  
Քու բարի Հոգիդ ստանամ» (Բան ԻԱ. զ.):

Նարեկացիին մարդաբանութիւնը կը կրէ, ահաւասիկ, քրիստոնէական այս անշփոթելի կնիքը - հաւատքի միջոցով՝ սիրոյ յոյսը:

Աստուած, նարեկացի Վարդապետին համար, ահաւորութիւն չէ, անհասանելի չէ, «անմատչելի հեռաւոր» չէ: Անոր անձնական փորձառութիւնը կը վկայէ -կեանքի ու խօսքի ի՞նչ վկայութիւն - որ Աստուած, իր բազմաթիւ ստորոգելիներու կողքին, է' միաժամանակ Տէր, Հայր, բարի ու մարդասէր, «անընդմիջելի մերձաւոր» (Բան ԻԳ. ա.), եւ Շնորհալիին տուած սահմանումով ալ՝ «սրտի մէջ ընդգրկելի» ահաւոր իրականութիւն (Յիսուս Որդի):

Հ. ՏԱԶԱՏ Ռ. ՎՐԴ. ԵԱՐՏԸՆԵԱՆ

### **Summary**

## **CHRISTIAN ANTHROPOLOGY IN THE SPIRITUALITY OF ST. GRIGOR NAREGATZI**

**REV. FATHER DAJAD YARDEMIAN**

The author analyzes the Christian understanding of man in the context of St. Grigor Naregatz's spirituality based on his «Book of Lamentations».

The author considers the «Book of Lamentations» as one of the most important sources on Armenian Spirituality, especially Armenian Monastic Spirituality. From theological and anthropological perspective, Naregatz's work is considered one of the richest works in the Universal Church.

The following subjects, which form the focus of St. Grigor's work, are analyzed in the article:

- a) Human sin rejection of God and separation from Him.
- b) Man, the Image of God.
- c) Forgiveness of sin.
- d) Salvation of man and union with God.